Ն· 6686 1892 ԱՊՐԻԼ 14 ՍԱԼԸ 33 ԻՒՆՍԻՒ ՍԷՆԷ ԱԼԱՖ· 1892 ԱՊՐԻԼ 26 ՍԱԼԸ Ն· 6686

ԳԻՆ Է.
40

Մանցուտաի Էֆքեար

ԳԻՆ
40

ԵՎՊՈՒ ՊԱՏԱՐԱԳՈՒԹԻՒՆ

Բաշրսալար Իչին սէնէլիք Մէճիտ 3
Տրանսպոր Իչին » » 6
Փոստա իւճրէթի պիրլէ աեիտ տիր

Իսթանպոլտա, Փիւրքճիւ խանընտա, ալթ գաթտա վագը 21 վէ 23 նիւմէրոլու մաղազալար.

مطبعه وادارەخانەسی
استانبولده کورکجی خاننده آلتقاتده واقع ۲۲ و ۲۳ نومرولو مغازەلر.

منظومهٔ افکار
صاحب امتیاز و مدیر مسئولی
قزەبت یانوسیان

١٣٠٨ ՆԻՍԱՆ ١٤ ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻԵԱՋ ԿԱՐԳՊԵՏ Ց· ՓԱՆԻՇԵԱՆ ١٣٠٩ ՐԱՄԶԱՆ ٢٩

ԱԶԳԱՅԻՆ

Քէօթահեա Առաջնորդու Գեր· Պօղոս Մ· Վրդ· Խօլտաճեան, մէնսուպ օլառուզու վիճակա վէքեալէթէն բուհանի մէպնաս սրֆաթը իլէ էջմիածինէ կիթմէք իւզրէ, պու քէրրէ Տէրսաատէթէ կէլմիշ տիր։

Շէհրիմիզտէ մուգիմ Ազասեան Անտոն էֆէնտի, մահէլլի մէզքիւր թարաֆընտան ճիսմանի մէպուս նասպ ու լթաեին օլունմուշ տուր։

Պուրսա առաջնորդու Գեր· Տ· Բարթուղիմէոս Արքեպիսկոպոս, պերապերլէրինտէ վէքիլլէրի Աբժ· Արիստակէս Մ· Վրդ· պուլունտուղու հալտէ, եվվէլքի ագշամ Մապէյնի Հիւմաեունա պիլազիմէ, պաշ մապէյնճի հաճի Ալի պէյ հազր· թարաֆընտան պիլդատուլ, տաեիրէլէրինտէ իֆթարտա հազրը պուլունմուշլար, վէ պու վէսիլէ իլէ իլթիֆաթ վէ աթիեէի հազրէթի Բատիշահիէ մազհար պուլրուլարագ, կիճէ սաաթ 2 պուչուգտա Եըլտըզ սէրաէրընան ավտէթ իթմիշլէր տիր։

ՏԱԽԻԼԻԵԷ

Սատրազամ, Սէրասքէր վէ Տախիլիէ, Պահրիէ, Էվգաֆ, վէ Ալիէ նազըրլարը վէ Թօբխանէյի ամիրէ միւշիրի բաշլար հազարաթը վէ սայիր զէվաթը քիրամ, տիւն կիճէ Մապէյնի Հիւմաեունտա իֆթարը Սէնիէէտէ պուլունարագ, իլթիֆաթը Շահանէէ նաեիլ օլմուշլար տուր։

Ցիւն, խարիճիէ նազրը Սաեիտ բաշա հազր· ագշամա գատար Սատրազամ հազր·նին նէզտինտէ պուլունտուղլարընան, մագամլարընա կէլէմէմիշլէր, վէ Ռուսիա վէ Իթալիա սէֆիրլէրի Պապը Ալիէ կիտէրէք միւշարիէհիւմա հազարաթը իլէ կէօրիւշմիշլէր տիր։

Միւսաֆիրէթէն շէհրիմիզտէ պուլունան բրէնս վէ բրէնսէս տը Սաքս Մայնինկէն հազարաթընը, կէչէն կիւն հուզուրու հազրէթի Բատիշահիէն միւֆարէգաթլարընտա, մէրասիմ տաեիրէսինէ կիտիպ, օրատա միւքէմմէլ սուրէթտէ իքրամ ու իզազ իտիլտիքլէրի եազըլմըշ իտի։

Ալընան մալիւմաթա նազարէն, օէնատէ տիվանը Հիւմաեուն թէրճէմանը վէ թէշրիֆաթը ուլուսիէե նազրը Միւնիր բաշա հազր· բրէնս հազրէթլէրինէ մուրասսա Օսմանի, վէ բրէնսէս հազրէթլէրինէ, պիրինճի բիւթպէ Շէֆագաթ, վէ Մ· տը Ռոսէէ իքինճի Օսմանի, վէ Մ· Պէրէժէէ իւչիւնճի Մէճիտի, վէ մատամ տը Բոցէ վէ մադամ Պէրժէէ իքինճի Շէֆագաթ նիշանպարընը, նամը նամիի Մ՝իւլիւքեանէէ օլարագ թէսլիմ իթմիշ տիր։

* *

Բրէնս վէ բրէնսէս հազարաթը, էրքեանը մաեէթլէրի վէ Ալմանեա սէֆիրի վէ միհմանտարը Ա.Հաֆա Ալի վէ Կոլց բաշլար իլէ պերապեր, տիւն Թօբգաբու սէրաեը իլէ միւզէխանէ վէ Խազինէյի Հիւմաեունու, Զարշընը վէ Քեազրտխանէյի զիեարէթ իթմիշ վէ սէֆարէթխանէտէ ագշամ թաամընը իտէլէք, կիճէ թէքրար Իսթանպոլ ճիհէթինէ կէչէրէք, Այա Սօֆիա ճամիսինի, վէ մուախիրէն Տիվան Եոլու վէ Շահզատէ պաշը ճիհէթլէրի իլէ սաեիր շաեանը թէմաշա մահէլլէրի սէյր իթմիշլէր տիր։

Միւշարիէհիւմա հազարաթը Պէյօղլունա կիթտիքլէրինտէ, Տօղրու Եոլտա անթիգաճը Մ· Դէորգուն մաղազասընտան պաղը զիգրյմէթ էշեալար սաթըն ալմըշլար տըր։

Բրէնս վէ բրէնսէս հազարաթը եագընտա Պուրսաեա կիտէճէքլէրինտէն, իղամէթլէրի իչիւն մահէլլի պէլէտիեէ տաեիրէսի թախսիս օլունմուշ, վէ մէզքիւր տաեիրէնին մէֆրուշաթընընը իքմալը նօգսանը իլէ, թէզեինաթընա զայրէթ իտիլմէսի, մագամը Սատրէթտէն Պուրսա վիլաեէթինէ պա թէլէկրաֆ էմր իտիլմիշ տիր։

Զատիկ միւնասէպէթի իլէ, թարաֆը հազրէթի Բատիշահիէն Ռուսիա իմբէրաթօրու իլէ Եունան դրալընա քէշիտէ պուլրուլան իքի զըթա թէպրիքի հավի թէլէկրաֆնամէյի Հիւմաեունա, թէշէքքիւրի միւթէզամմին ճէվապլար վիրուա իթմիշ տիր։

Դար հէնուզ թէմամը իլէ դալգամուրը հալտէ, կէչէն սալը կիւնիւ սաաթ 8տէ պաշլատուպ, իրթէսի չարշէնպիհ կիւնիւ սապահա գատար եաղան դար, եարըմ արշընտան զիեատէ օլուղու, վէ պու սէպէպլէ քէօյլերինէ էքտիկէրինէ օլան ամէտշիտի գաթ օլունմուշ վէ գատապա սու իչինտէ գալուպ, հալվանլարճա թէլէֆաթ վուգուպուլմուշ իտուկի, Պայազիտ միւթէսարրըֆլըղընը իյարը իւղերինէ, էրզրում վիլաեէթինտէն կէօնտէրիլէն թէլէկրաֆնամէտէն անլաշըլմըշ տըր։

Շիդակօ սէրկիսինէ կէօնտէրիլէճէք էշկա վէ Օսմանլը սէնաեիի նէֆիսէսինտէն իսթէք իտէնլէրին, մէզքիւր սէրկիեէ կէօնտէրէպիլէճէքլէրի, վէ թէֆէրրուաթը սաեիրէսի հագգընտա իյճապ իտէնլէրէ իգթիզա իտէն թէպլիղաթըն իլֆասը զըմընընտա, Տախիլիեէ նէզարէթինտէն պիլումում վիլաեաթը Շահանէ իլէ միւթէսարրըֆլըգլարա իշարը քէյֆիեէթ իտիլմէսի լիւզումու, պու քէրրէ Նաֆիա նէզարէթինտէն Պաղը Ալիեէ արզ օլունմուշ տուր։

Տէրսաատէթաէ պէօճէքլի վէ սըհհէթէ մուղիրը ուն վէ զախիրէ սարֆ վէ ֆիրուխթ իթտիրիլմէսի զըմընընտա, միւնհասրէն զախիրէնին մուաեէնէսի իչիւն, այտա 1500 ղրշ· մաաշլա իքի միւֆէթթիշ թաեինի, վէ մէպլաղը մէզքիւր իլէ իտատէմէ մաաշը վէ միւթէֆէրրիդա մասարիֆի օլան 400 ղուրուշուն, թըզպիեէի միլքիեէ նէզարէթինէ 308 սէնէսի միւվազէնէսինէ իլավէթէն թախսիսի խուսուսունա իրատէլի Սէնիեէ շէրէֆսատը օլմուշ տուր։

Շապին Դարահիսարընա թապիթամ. զարա գատապասը իլէ Բաեիչի վէ Զարտագ գարիեէլէրինտէ պուլունան Հայլարտան, 92 նէֆէրին պէտելի ասքէրի տէֆթէրինէ կէչիրիլմէմիշ օլտուղլարը, մէէմուրու մախսուսլար պատէթահգիգ անլաշըլարագ, ուսուլու վէճճլէ տօղատուղլարը թարիխտէն իթիպարէն հիսապ օլունան 19,000 քիսուր ղրշ· պէտելաթը ասքէրիեէնին, մահէլլի մէզքիւր ումում Հայլարընընան թահսիլինէ իլթիճար դըլընընը, թիւրքճէ զաղէթալարտա օգունմուշ տուր։

Պաղը հավատիսաթը տախիլիեէ իչիւն Յինճի վէ սոն սահիֆէեէ միւրաճաաթ օլունա

)(113)(

ՀԱՅՏՈՒՏԼԱՐ
ՍԷՐԿԷՐՏԷՍԻ

ՄԻ-ԵԼԼԷՅԻ ԲԱՆԲԱՆ ՏԻՒ ԹԻՐԱՑ

ՄԻՐԱՊՈ ՄԱՎՈՒՆԱՍԸ

— Ա՛ճա՛ւիպ, օ հալտէ հայտո՞ւա մուարաեօրսունուզ։

— Պէլքի տէ էօյլէ։

— Ա՛ռթըզ Բէնիթան-Նուարլարտան էսէր եօգ···

— Հէնուզ պիրի մէվճուտ տուր-տէ՝ Կավո-լաքին զանն իտէրիմ պիր գաչ կիւնտէն օնուն տա տավասը պիթէճէք տիր։

Գասայիր տիթրէտի։

— Կէլէճէք բաղար իրթէսի կիւնիւ ճինաեէթ մահքէմէսինտէ պուլմուհաքէմէէ պագըլուճա՞գ մը տըր — տէտի Ժանտարմա օնպաշըսը։

— Էօյլէ զանն իտէրիմ-ճէվապ վէրտի Կավո-իքի կիւն մուգատտէմ էքստէ պունտան պահս օլունուեօր իտի, վէ հէր նէ գատար թէվգրֆ օլունան պարօնլուգ վէ ասըլզատէլիք թասլաեօր իսէ տէ, չարգը՛ն։

Կավո պու սէօզլերի ատավէթ ու խուսուսէթէ տէլալէթ իտէր պիր սէսլէ թէլաֆֆուզ իթտիկինտէն, Գասայիր հայրէթտէ գալտը վէ ռէտի։

— Լաքին հիչ տէկիլսէ սէնին Բէնիթան-Նուարլարտան չի՛քեաեէթ իտէճէք պիր չէյին եօգ տուր։

— Հայտուտլա՛ր մը, տրապամը տուրատուրթատուլար։

— Էյ սանա պիր չէյ եա՞քմատըլար մը։

— Խալը, լաքին···

Օ արա պու լագըրտըլարը տինլէմէք իչիւն գամչըսընը չագըրթմագտա օլան ոիւրիւճիւ, արգասընա տէօնէրէք տէտի։

— Կավոնուն Բէնիթան-Նուարլարա պու տէրէճէ խուսուսէթինի պէն պիլիրիմ պէն···

— Նի՞չիւն։

— Զիրա քէնտիսինի օ սուրէթտէ իխաֆէ իթտիլէր քի, 15 կիւն խասթա եաթտը։

— Սահի՛հ մի-տէտի Գասայիր միւսթէհզիեանէ պիր սուրէթտէ։

— Նէ՞ տէրսին, հէման քէնտինտէ մարագ կիպի պիր հալ բէյտա օլմուշ տուր, վէ հէր մէվգէֆտէ էյլէնտիքճէ, իւզերինէ կիւլիւեօրլար։

— Բէք էյի, բէք էյի — սէն քէնտի պարկիրլէրինէ մէշղուլ օլ — տէտի Կավո հիտտէթլէ-պիր չարեէք սաաթ գատար կէճիքէճէնիզ։ Պատէհու շէօյլէճէ իլավէ իթտի։

— Նիհաեէթ շու հայտուտուն քէլէսի ալընաճա՛գ տըր։

Լաքին Գասայիր շէօյլէ ճէվապ վէրտի։

— Պազըլարընընն իտտիասընճա Մ· Հաերի տը Վէնասգ մուիթթէհիմ տէկիլ տիր։

— Նէ՞ տիեօրսուն, քէնտիսի Բէնիթան-Նուարլարընն սէրկէրտէսի տիր։

— Պու իսպաթ օլունմատը։

— Նա՞սըլ Սիմոն քէնտիսինի թանըտը։

— Սիմոն պու պապտէ էմին տէկիլ տիր։

— Լաքին պէն էմինիմ։

— Սէ՞ն մի։

— Էվվէթ պէն կէօրտիւմ։

— Եիւզիւ աչը՞գ մը։

— Էվվէթ վէ էկէր չահիտ մագամընտա ճէլպ օլունսամ, տալիեէէ իսպարը քէյֆիեէթ իտէճէկիմ։

— Կավո, տօսթում — տէտի Գասայիր սօղուգ գանլըլըգլա — պիրինճի տէֆա օլարագ սէնին պու եօլտա պահս իթմէնի իչիտիեօրում։

— Պաղէն սանճըսը թուրթար տա օնուն իչիւն պէօյլէ աթըպ թուրթար-տէտի սիւրիւճիւ. միւսթէհզիեանէ պիր թավը իլէ։

— Կավո վագըթ օլսա իտի հիտտէթինտէն գըբ գըրմըզը քէսիլէճէք իտի, լաքին տրապա մավունատա նէթիչիպ, Սիմոնուն մավունասը իսէ իքի հալաթ արասընտան գալմագտա, վէ եավաշճա նէհրտէն միւրուր իլէ սահիլէ եանաշմագտա օլտուղու կէօրիւլմէքտէ իտի։

Գասայիր տրապանընն եօգարըքի գաթընտան էնէրէք, իլք էօնճէ մավունաեա կիրտի, պատէհու Սիմոնա եագլաշարագ տէտի։

— Ատամըմըզը կէօրտիւմ։

— Նէ՞ տիեօրսուն։

— Էվվէթ, թա քէնտիսի տիր։

— Կէզտիրիճի՞ մի։

— Էվվէթ սէն եանըլմամըշտըն։

ԽԱՐԻՃԻՆԷ

ՖՐԱՆՍԱ ԻԼԷ ԱԼՄԱՆԵԱ

Մալիւմ օլտուղու վէճճլէ, Ֆրանսա բէյլիսի ճիւմհուրու Մ. Դարնօ, Ֆրանգֆօրթ ահնամէսինին ինիգատընտան պէրու, Ալմանեա հուտուտունա թէգարրուպ իթմիշ օլան Նանսի շէհրինէ իճրայի սէյհահաթ իթմէք թէսավվուրունտա տուր։

«Ֆիկարօ» զամէթասը, Միւմաիլէյհ բէյլիսի ճիւմհուրուն, շէհրի մէգքիւրտէ Ալմանեա մէէմուրիյնի հիւքիւմէթի թարաֆընտան Ալմանեա իմբէրաթօրու նամընա սէլամլանաճաղընը, մուսիրրէն պէեան իթմէքտէ պուլունմուշ իսէ տէ, տիկէր Բարիս զազէթալարը պունուն միւմքին օլմատըղը էֆքեարընտա պուլունուեօրլար։ Նէզաքէթի տիւէլիեէյէ աեիա օլան իշպու ատէթ, սոն մուհարբէպէտէն սոնրա պընէն թաաթիլ օլունմուշ տուր։ Ալպաս-Լօրէնտէ, Ալմանեա հիւքիւմէթինէ Ֆրանսըզլարըն բէքտէ ըսընամատըգլարը կիպի, Մ. Դարնօ Գէլֆօրտա պուլունուղու սըրատա, հիչ պիր Ալման մէէմուրունուն զիեարէթ վէ թէպրիքեաթընը գապուլ իթմէմիշ տիր։

Հուտուտուն հէր իքի թարաֆընտա Ալմանլար իլէ Ֆրանսըզլար եէքտիկէրինէ բէքտէ նազարը խայրխահանէ իլէ պագմագտա օլմատըգլարը կիպի, կէչէն կիւն Ալզաս հուտուտունտա մուճիպի թէէսիւֆ պիր վագտա հուսուլէ կէլմիշ տիր։ Շէօյլէ քի, իքի Ֆրանսըզ տէլիգանլըսը, Ալմանեա հիւքիւմէթինէ գարշը պազը էլֆազը թահգիրիեէտէ պուլունտուգլարընտան տօլաեը թահթը թէվգբֆէ ալընտըգլարը Ալման զազէթալարընտա օգունմուշ տուր։ Հաթթա պունլարտան պիրի, Ալման սանճաղընը տախի թահգիր իթմիշ օլտուղունտան, Բարիստէ Զատիկ կիւնիւ Ալման ասքերինին հուտուտու թէճավուզ իթտիքլերինէ տաեիր պիր շաեիա զուհուր իթմիշ իսէտէ, պու շաեիանընը ասլ ու էսասը օլմատըը, վէ պինաէն ալէյհ սուլհ ու միւսալէմէթի ումումիեէտէ զերրէ գատար խալէլ կէլմէտիկի, մերթէպէյի թէհգգուգա վարմըշ տըր։

ՍՐԱՆՆԱՏԱ Ա.ՀՎԱԼ.

Սրանեատա ճիւմհուրիեէթ թարաֆտարանը քէսպի գուվվէթ վէ նուֆուզ իտիեօրլար։ Գարչէլօնտան ալընան պիր թելէկրաֆա նազարէն, ճիւմհուրիեէթ թարաֆտարանընընը մէշհուր բէեիսի պուլունան Մ. Յալմէրօն պու քէրրէ շէհրի մէզքիւր վարըշլարընտան էն ճէսիմի օլան Կրաշիա պէլտէսինէ էքսէրիեէթի ազիմէ իլէ մէպուս ինթիխապ օլունմուշ տուր։ Միւմաիլէյհ գրալ թարաֆտարը օլան նամզէտէ վիբիլէն 1560 բէեէ գարշը 7562 բէյ իլէ մէզքիւր մէպուսլուղա նասպ օլունմուշ տուր։

Մատրիտ զազէթալարը սունուֆուալիեէյի ասքէրիեէտէ պուլունուպ, մէմլէքէթին էն մէշհուր տիբլոմաթլարընտան պիրի պուլունան ժէնէրալ Ժոռքէն Ժովէլարընը վէֆաթընը իլան իտիեօրլար։ Միւմաիլէյհ ժէնէրալ իսմի հէման եարըմ սաբը գատար պիր միւտտէթ Սրանեատա ճէրէեան իտէն պաշլըճա վուգուաթը սիեասիեէեէ մերպութ պուլունմուշ տուր։ Ժովէլար 1819տա թէվէլլիւտ իտիպ, էվվէլա 1830 վէ պատէհու Գուպա մուհարէպէլէրինտէ քէսպի շէօհրէյհ իթմիշ, 1859տա Ֆասատա զուհուրա կէլէն մուհարէպէտէ միւհիմմ պիր բոլ իճրատ իթմիշ տիր։

Մ. Ժովէլար 1869տա հարպիեէ նէզարէթի միւսթէշարլըղընա նասպ օլունուպ, միւմաիլէյհ 1883տէ գուպատա վուգուա կէլէն հարէքեաթի էսնասընտա, ճէզիրէյի ճէսիմէյի մէզքիւրէ ումումի գօմանտանլըղընա թաեին օլունարագ իսպաթը էհլիեէթ վէ չէճաաթ իթմիշ վէ հիւքիւմէթին պիր գաթ տահա թէվէճճիւհ վէ էմնիեէթինի ճէլպ իյլէմիշտիր։ Իրթէսի սէնէ միւմաիլէյհ տոն Գարլս թարաֆտարանը ալէյհինէ իճրայի մուամէլէեէ մէէմուր ասաքիր պաշ զ ոմանտանլըղընա նասպ օլունարագ, հիւքիւմէթին էմրի թէճէտտիւտինէ խայլիտէն խայլի իշթիրաք իթմէք վէ Գանօվաս տէլ Գասթիլլօ գապինէինէ տախիլ օլմուշ տուր։

Միւմաիլէյհ 12ինճի դրալ Ալֆոնսուն շիմալ մէմալիքինէ ճէսուբանէ իճրա իթտիկի սէյհահաթա իշթիրաք իտէն իլէ հարպիեէ նազըրը օլմուշ տուր։ Իքինճի տէֆա օլարագ տոն Գարլս թարաֆտարանը ալէյհինէ ումումի գօմանտան նասպ օլունտուգտա, նավար վէ Գասգ էեալէթլէրինտէ անլէրի զապթ ու թէնքիլ իթտիկի կիպի, 1876տա մէմալիքի մէզքիւրէեի թէմամըյլա ֆէթհ վէ Սրանեանընն շիմալընտա սուլհ ու միւսալէմէթի թէէսիս ու իեատէ իյլէմիշ տիր։ Գուպա ճէզիրէսինտէ տախի իեատէյի ասաեիշէ մուվաֆֆագ օլան երինէ միւմաիլէյհ ժէնէրալ օլուպ, իքի տէֆա հարպիեէ նազըրլըղընա վէ պիր քէրրէ տէ մէճլիսի վիւքելա բիեասէթինէ նասպ օլունմուշ տուր։ Միւթէվէֆֆա պիր թարաֆտարանընընը մէշհուր բէեիսի պուլունան Մ. Յալմէրօն պու քէրրէ շէհրի մէզքիւր վարըշլարընտան էն ճէսիմի օլան Կրաշիա պէլտէսինէ էքսէրիեէթի ազիմէ իլէ մէպուս ինթիխապ օլունմուշ տուր։ Միւմաիլէյհ գրալ թարաֆտարը օլան նամզէտէ վիբիլէն 1560 բէեէ գարշը 7562 բէյ իլէ մէզքիւր մէպուսլուղա նասպ օլունմուշ տուր։

Մատրիտ զազէթալարը սունուֆուալիեէյի ասքէրիեէտէ պուլունուպ, մէմլէքէթին էն մէշհուր տիբլոմաթլարընտան պիրի պուլունան ժէնէրալ Ժոռքէն Ժովէլարընը վէֆաթընը իլան իտիեօրլար։ Միւմաիլէյհ ժէնէրալ իսմի հէման եարըմ սաբը գատար պիր միւտտէթ Սրանեատա ճէրէեան իտէն պաշլըճա վուգուաթը սիեասիեէեէ մերպութ պուլունմուշ տուր։ Ժովէլար 1819տա թէվէլլիւտ իտիպ, էվվէլա 1830 վէ պատէհու Գուպա մուհարէպէլէրինտէ քէսպի շէօհրէյհ իթմիշ, 1859տա Ֆասատա զուհուրա կէլէն մուհարէպէտէ միւհիմմ պիր բոլ իճրատ իթմիշ տիր։

Մ. Ժովէլար 1869տա հարպիեէ նէզարէթի միւսթէշարլըղընա նասպ օլունուպ, միւմաիլէյհ 1883տէ գուպատա վուգուա կէլէն հարէքեաթի էսնասընտա, ճէզիրէյի ճէսիմէյի մէզքիւրէ ումումի գօմանտան նասպ օլունտուգտա, նավար վէ Գասգ էեալէթլէրինտէ անլէրի զապթ ու թէնքիլ իթտիկի կիպի, 1876տա մէմալիքի մէզքիւրէեի թէմամըյլա ֆէթհ վէ Սրանեանընն շիմալընտա սուլհ ու միւսալէմէթի թէէսիս ու իեատէ իյլէմիշ տիր։ Գուպա ճէզիրէսինտէ տախի իեատէյի ասաեիշէ մուվաֆֆագ օլան երինէ միւմաիլէյհ ժէնէրալ օլուպ, իքի տէֆա հարպիեէ նազըրլըղընա վէ պիր քէրրէ տէ մէճլիսի վիւքելա բիեասէթինէ նասպ օլունմուշ տուր։ Միւթէվէֆֆա պիր

արա գօնտէրվաթէօր իքէն, մուախխէրէն միւթէտիլ լիպէրալարա ինթիխապ իտէրէք սիլալէյի հազրըեէ թէմամըյլա սատրգ վէ ֆէտաքեար պուլունմուշ տուր։ Միւմաիլէյհ ժէնէրալ մէճլիսի աեան վէ մէճլիսի մէպուսան աղալարընտա տախի պուլունմուշ տուր։

ԻԹԱԼԵԱՏԱ ՊՈՒՀՐԱՆԸ Վ.ԻՒԲԷԼԱ

Իթալեատա պուհրանը վիւքելա հէնուզ խիթամ պուլմամըշ տըր, զիրա չիմտիքի գապինէնին տէվամընա բէք տէ էմնիեէթ հասրլ օլամատգտա իմիշ։ Ապրիլին 20ինտէ մէտէլէյի ասքէրիեէ, մէճլիսի վիւքելա բէեիսի մարգի տի Ռուտինի, հարպիեէ նազըրը ժէնէրալ Ռիգօթթի վէ էրքեանը հարպիեէ բէեիսի վէ մէճլիսի Աեան բէեիսէվ մէէմուրիյնի սաեիրէտէն միւրէքքէպ պիր իճթիմատ թէսվիեէ օլունմուշ տուր։

«Իթալի» զազէթասը մարգի տի Ռուտինինին հարպիեէ նէզարէթի մագամընը ժէնէրալ Ռիգօթթիեէ թէվտի իթտիկի սըրատա, իւմէրա վէ զապըթանճա պիր թէնգրհաթ իճրասընը ըումուզլա իշլրաղ իտիպ, պէօյլէ պիր թէնգրհաթ սաեէսինտէ մալիեէ նազըրը վազիյֆէսինին քէսպի սուհուլէթ իտէճէկինի քինաեէ թարիգիյլէ անլաթընը, վէ միւմաիլէյհ ժէնէրալ պու կիպի պիր մէսուլիեէթի էմրի գաթի ախզ իթմէքսիզին տերէօհտէ իտէմէեէճէկինի ճէ, վապէն պէեան իյլէմիշ տիր։ Մամաֆիհ ժէնէրալ Ռիգօթթի քէնտի տաեիրէսինա ճէ միւմքին մերթէպէ էգՀՆՕՆՕՄԻ իճրասընա ճահտ ու իդատամ իտէճէկինի վատ իթմիշ տիր։

ՖՐԱՆՍԱՏԱ ԿԷՕՄՐԻՒՐԼԷՐՃԷ ՈՒՍՈՒԼՈՒ ՀԻՄԱԵԷՆԻՆ ՆԷԹԻՃԷՍԻ

«Ռաբէլ» զազէթասը սէնէյի հազրէնին իլք իքի այլարընտա Ֆրանսանընն իխրաճաթընճա 72 միլեօնլուգ պիր նոգսանը վարիտաթ գուհուրա կէլտիկինի պէեանլէ, պու նէթիճէնին եէնի կէզրիւք թարիֆալարընընն թաթպիզ ինտէն նէչէթ իթտիկինի տէրմիեան իտէրէք չէօյլէճէ իլավէյի մէգալ իյլեեօր։

«Ուգուլու հիմաեէ թարաֆտարանընմըզը էհտաս իթտիքլերի չու միւպալաղալը թարիֆալարընն թաատիլի իչիւն, թիճարէթի խարլեճիեէմիզին մահվ օլմասընա՞մը ինթիգար օլունաճագտըր։» Մամաֆիհ մէճլիսի մէպուսան «Ռաբէլ» զազէթասընա հէմէֆքեար պուլունմամագտա տըր։

ԴՈՏԸՆԼԱՐԸՆ ԳՈՒՐԱԵԱ ԻՇԹԻՐԱՔԼԱՐԸ

Կէչէն չարշէնպիհ կիւնիւ Լօնտարատա էքսէրիեա մուճիպի դիյլ ու գալ օլան գատընլարընը զուրատա իշթիրաքլարը լազըմ կէլիպ կէլմէեէճէկի մէսէլէյի նազիքէսինէ տաեիր Մ. Կէէտրսթընընն պիր ըիսալէսի նէշր օլունմուշտուր։ Մ. Կէէտրսթընն գատընլարա գուրալի սիեասիեէ հագգը վիրիլմէսինէ տաեիր օլան զանուն լաեիհասընընն իքինճի գրբաաթտա մէճլիսի մէպուսանճա բէտտա օլունաճաղը իւմիտինի պէեան իտիեօր։ Միւմաիլէյհ, գատընլար միւնագաշաթը ինթիխապիեէեէ միւտաեէլէ իթտիքլերինատ, նէզաքէթ վէ էտէպ կիպի ճինսլէրինէ մախսուս օլան պազը խասլէթլերի խալէլբեզիյր օլաճաղընը իթեան իյլեեօր։ Մ. Կէէտրսթընն պու միւթալէաթը մուհիգ գ օլուպ, մէճլիսի մէպուսան էքսէրիեէթինին քէնտիսինէ հէմրէյ պուլունաճաղը մէմուլ իմիշ։

ԱԼՄԱՆԵԱՏԱ ՆԷՀՈՒՏԻԼԷՐ ՄԷՍԷԼԷՍԻ

Գօնթ Գաբրիվինին միւրէվվիճի էֆքեարը օլաչ ինՀր Տայչէ Ալկէմանէ Ճայթունկ» զազէթասը «անթիսէմիթիզմ» եանի նէՀՈՒտիլէր խասիմլերի ֆէրդասը բուէպասընա գարշը նէՀՈՒտիլէրի իլթիզամ վէ միւտաֆէա իթմիշ իտի։ Մէզքիւր նիմրէսմի զազէթանընն չու մէգալէսի Բոնանեատա բէք զիեատտ հիւսնի թէէսիր հուսուլէ կէթիրմիշ տիր։

«Թակպլաթ տը Ֆրոմպէրկ» նամ պիր գօնտէրվաթէօր զազէթանը, պիր մէգալէ նէչր իլէ, նէՀՈՒտիլէրին վաթանտաչլարը օլան Խրիսթիեանլարա միւտավաթը թամամ իւզրէ պուկունմալարընը թալէպ իթմէքտէ տիր։

Մէզքիւր զազէթանընն նէչր իթտիկի պիր պէնտէ մախսուսան խոթիխրանճ օլունան աթիտէքի ֆրդրա տիդդաթը ումումիեէթի ճէլպ իթմիշ տիր։

«ՆԷՀՈՒտիլէր պիզիմ կիպի վէրկիլէրինի իթա, խրատէթի ասքէրիեէթի իյֆա վէ շէհրիլիկէ մի թէալլիդ վազիֆէլէրինի էտա-իտիեօրլար։» պինաէն ալէյհ շէհրիլիրէրին հաեիզ օլտուղու քեաֆֆէյի հուզուգունն, պունլարա տախի թէմամըյլա պախշ ու թէֆվիզ օլունմասը իգթիզա իտէր։ Էկէր պիզ ՆԷՀՈՒտիլէրէ հուգուգ պախշ իթմէքսիզին եալընըզ վէզաեիֆ թահմիլ իթտէք, պարպարլըգ տէվրինէ ըուճու իթմիշ օլաճաղըզ։ Խրտէմաթը ումումիեէեէ վէ միւլքիեէ մէէմուրիեէթլէրինէ՝ մուալիմլիք մէվգրլէրինէ, հաքիմլիք մագամլարընա ՆԷՀՈՒտիլէրին գապուլ օլունա

Բօսթա արապասը մավունաեա իրքեապ իտիլիզ, պիր չարեէք սէնրա գարշը գրերեա միւվասէլէթլէ թէքրար չրգտըղը սահելէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթտի։ Օ հալտէ Սիմոն իլէ Գասպիր եաեընընը գալտըլար, վէ Գասպիր Սիմոնա տէտտի։

— Կավո Բէնիթան-Նուարլարը սէրկէրտէսինին եիւզիւ աչրգ օլտուղու հալտէ կէօրտիւկինի սանա սէօյլէտի՞ մի։

— Ասլա՛։

— Լաքին չիմտի էօյլէճէ իտտիա ի-տիեօր իտի։

— Նէ՞ սէօյլէեօրսուն, սահի՛հ մի։

— Վէ հաթթա սէրկէրտէ Մ. Հանրի օլտուղունու վէ քէնտիսինի էյիճէ թանրտրղընը, վէ ճինաեէթ մահքէմէսի հուզուրունտա հինին հաճէթտէ իյֆայի չէ. հատէթ իտէճէկինի սէօյլէտի։

Սիմոն օմուզարընը սիլքտի։

— Պէնիմէ ֆքեարըմճա-տէտի Գասա ֆիր-Կավո ըէք տէ մասումվէ պիկիւնահ կէօրիւնմէէօր։

— Նէ՞ տիմէք իսթէեօրսուն։

— Էլվէրի՛ր... պէՆ պիլիեօրումտէ-տիկիմ...

— Լաքին նիհաեէթ...

— Կավոնուն Բէնիթան-Նուարլար հագգընտա պիզտէն զիեատտ մալիումաթը վար տըր։

— Զանն էտէ՞րմիսին։

— Պէլքի տէ անլէրին ասսթու տուր։

— Նէ՞ սէօյլէեօրսուն։

— Բէք ալէա-թէքրար իթտի Սիմոն-Գոնեեեեէ պու պապտէ պիր չիֆթ սէօզ սէօյլեեէճէկիմ, վէ հիյնի հաճէթտէ իյզահաթ վիրէճէկիմ։

. . . . . .

Իրթէսի սապահընը Սիմոն Տիւրանը չաեընը կէչէրէք։ լա Բուլարտիէր հավալիսինտէ տօլաշմաղա պաշլատը։

Օ ագա թէսատիւֆէն Մ. Ֆէրօեու կէօրտիւ։

— Էյ պաղալըմ՝ օ՞ մու իմիշ-տէտի Մ. Ֆէրօ։

— Էվվէթ էֆէնտիմ օ իմիշ։

— Գասպիր քէնտիսինի թանըմըշմը։

— Պէնի թանըտըղը կիպի։

Իրթիեաբ Սիմոնուն էհիզիւնէ պաղարագ տէտի։

— Օ հալտէ չիմտի պէնի էեիճէ տինլէ։

— Սէօյլեեինիզ էֆէնտիմ։

— Մ. տը Վէնասգը գուրթարմագ իսթէ՞րմիսին։

— Ա՜հ, չիւպհէսիզ իսթէրիմ։

— Էօյլէ իսէ սիւքիւթ իյլէ վէ արթըգ կէզտիրիճիեի արամա։

— Նա՞սըլ էմր իտէրսէնիզ էֆէնտիմ։

— Սէն էլինտէն կէլէնի եաբտրն, էվինէ կիթ, բահաթ օլ վէ իշին սոնունա պէքլէ, պագրսը պանա աեիտ տիր, էկէր սանա լիւզումիմ օլուբ իսէ, նէնի արաթտրրըզ պուլուրսմ։

Գոնեեէ պունուն իւզէրինէ Սիմոնան այրըլտը վէ Սիմոն քէնտու քէնտուեէ «էլպէթթէ Գոնեեէ պիր չէյ պիլիր» տիեէրէք միւթէսելլի օլտու։

11.

Սիմոն հարէքէթինտէն պիր սատթ սոնրա, Մ. Ֆէրօ Գամ թարիդինի թուլթտու։

Սիմոնուն տէտիկի վէճճլէ իքի էմլաք արասընտաքի մէսաֆէ եարըմ միլ սէկկիլ իտի։

Մ. Ֆէրօ Տիւրանս նէհրի սէվահիլինտէքի միւնպէթթ թօբրաղը սէթթը իտէն պաղլար արասընտա, եըլանգավի կիտէն թէմիզ պիր եօլու թաագրպ իթտի։

Իրթիեաբ հէման գրամէն պիր թուալէթ եարմըշ, եանի իւզէրինտէն պիր «բրտէնկօթ» կիեէնմիշ, պաչընա եիւքսէք շէքիտ պիր շարգա գօմուշ իտի քի, Մ. Ֆէրօ պոչ գատար թուալէթանճագ բազար կիւնլէրի քէօյ քիլիսէսինէ կիթտիկի վագրթ եաբար իտի։

Խիւլասա, Մ. Ֆէրօ ասլա նէչան թաշմազ իքէն տիւյմէ իլիկէնտէ «Լէժիօն տ'Օնէօր» նէչանընընն ալ բէնկ գօրտէլաընը թաշըմագտա իտի։

Օապահ հավա պէրրագ կիւնէշին զիեալարը պիւթիւն էթրաֆ սաղլարա չաչաաբաչ օլմագտա, վէ գրրաղը տամլալարը եաբրաղլար քէնարընտա, տէնիզ ալթընտան հէնուզ չրգարըլմը։ Ինճուլէր կիպի տիթրէմէքտէ իտի։

Մ. Ֆէրօ Ծ վագթա գատար եէնի գօմշուլարընը զիեաթէթ իթմէկի ասլա խնաթրընտան կէչիրմէմիշ իտի։

Զէքր իթտիկիմիզ վէճճլէ, սապրգ խթինաֆ միւատաիի ումումիսի (Մ. Ֆէրօ) եամընըզ եաչամագտա վէ գօմշուլարընտան հիչ պիրինի զիեարէթ իթմէմէքտէ իտի։

(ՏէՀ-Դ)

մամասը, աչքդատն աչքդա պիր հադդ-սըղլըգ, մադուլ վէ մուվաֆիզը մանթըգ պիր գանսէրվաթէօրլիկին ֆըգ-նոանը տիմէ ը տիր։ Իշթէ զիքը օլունան էֆքեարէ լիպէրալլարլա սաֆիիլպալ վէ մադուլ գանսէրվաթէօրլէր հէմրէյ տիրլէր, վէ վիճատանէն գանսէրվաթէօր միլթէվէֆֆա պէօեիւք Մօլթքէ իսէ, պու քէրրէ նէչը օլունան էսէրլէրինտէ միլթանլէթը մէպհուսէէի թէքքրար ու թէէեիա իլթմէքտէ տիր։ Իմամ հէր չէյ-սէն էվվէլ Եէհուտի մէսէլէսի գանսէր-վաթէօր ֆըրգասընըն իսլահաթ բրօկը-բամընտան խարիճ պըրագըլմագ իգթի-զա իլթմէքտէ Խիր։»

ՐՈՒՍ ՆԻՇԱՆԼԱՐԸ

«Գրօյց Ցայթունկ» գազէթասը, Ռուս հիւքիւմէթի թարաֆընտան պաղը էճաբ նիպէ միւխթէլիֆ նիշանլար իթա օլունտուղունու, վէ պու իսէ Ֆրանսա իլէ Ռուսիանընն տիմանսըզ պարութ իմալի ինչուն մադավէնէթլէրի սէպգաթ իսթէնդ լէրքէ պիր թէչվիգ իտուկինի պէեան ի տիւոր։

Սէնթ-Ան նիշանընըն պիրինճի բիւթ-պէսինատէն պիր գըթասը, Ֆրանսա հար-պիեէ նէզարէթի թօքճու տանիրէսի միւտիրլէ ժէնէրալ Մաթիէօեէ, վէ նի-շանը մէզքիւրուն ֆքինճի բիւթպէսին-ատէն մուրասա պիր գըթաճը, պարութ իտարէսի պիրինճի սընըֆ միւհէնտիսի Տըզօրթիեէօեէ, վէ քէղա նիշանը մէզ-քիւրուն իքինճի բիւթպէսինատէն պիր գըթասը, տիւժանըզ պարութ իմալ ի-սէն Ֆրանսըզ ֆապրիգալարընտա միւս-թախտէմ իքինճի սընըֆ միւհէնտիս Մ. Լուաղօեա, վէ Սէնթ-Սթանիսլաս նիշա-նընըն իքինճի բիւթպէսինատէն պիր գը-թասը, Մուլէն-Պանտա վագը Ֆրանսըզ պարութ ֆապրիգասը միւհէնտիսինէ ի-թա օլունմուշ տուր։

«Նիւ-Եօրգ Հերալտ» գազէթասընըն պահս իթթիֆի մուամէլէյի սարրաֆիեէ հադգընա, պէրվէճճի աթի պաղը մա-լիւմաթ իթա օլունուր։ Շէօյլէ քի, կէօմրիւք վէ թիւթիւն ինհիսարընը միւ-թէզամմին պիր իմթիհադա մուգապիլ, պիր Ամէրիգա չերքէթինին, Սէն-Տօմէնկ ճիւմհուրիեէթինին եիւզդէ 5 ֆայիզի 17 միլեոն 500,000 ֆրանգըդ թահվի-լաթընը միւպանէա իթթիֆք սահիհ օ-լուպ, անճագ պու չերքէթ Ամէրիգա հիւքիւմէթի իմիոն Պու թէրթիպաթը սարրաֆիեէեի իճրա իսէնդէրին պաչը-ճալարը, Ամէրիգա Քալիճիեէ նասրրը Մ. Պլէյն, վէ ֆըրգայի ճիւմհուրիեէթէ մէնսուպ տիկէր պաղը բուէսսա իմիշէր։

Սէն-Տօմէնկ ճիւմհուրիեէթի, իշպու թանվիղալիզն պէտէլինի իլա իտէմեեէ-ճէկինտէն, Միւհթէմիայի Ամէրիգա հիւքիւմէթի իսթիֆայի հադուգ զըմ նընտա, իսթէտիկի վագըթ Սէն-Տօմէնկ գըթասընը զադթ սէ փշղալ իտէպիլէ-ճէք իմիշ։

ՄԷՔԻԹԷՊԻ ՀՈՒԳՈՒԳՈՒ ՇԱՀԱՆԷ

Գու սէնէ, Մէքթէպի Հուգուգու Շահանէտէն մէէգուն օլանլար միւանընտա, միլլէթիմիզաէն աթթիւզղիր էֆէն-տիլէր պուլունմադտա տըրլար։

Գաբրիէլ	էֆէնտի	Նաթանեան
Գէորգ	»	Մէլիտոսեան
Դաւիթ	»	Տէր Մովսէսեան
Զաքար	»	Գուլուզեան
Համբարձում	»	Փէմպէճեան
Ղազարոս	»	Գէղգաղեան
Մկրտիչ	»	Կէօլեան
Յարութիւն	»	Գայսէրեան
Յովհաննէս	»	Պառաւեան
Յովհաննէս	»	Պիւլպիւլեան
Նիշան	»	Փանոսեան
Պետրոս	»	Գարայեան
Փերվէր	»	Սէթեան

ՄԷՔԻԹԷՊԻ

ԹԷՔԻՐԴԱՂԸՆԴԱՆ

. . . Միւէլլիֆ,

Մահը հալին իքինճի բէնչէնպիհ կիւ-նիւ թէքֆուրտաղտաքի Ռում վաթան-տաշլարըմըզ ազիմ պիր սիրուը իչինտէ պուլունմադտա իմիլէր։ Շէօյլէ քի չէհ-բիմիզին Ռումմիլլէթի Մէտրապօլիտ վէ-քիլի, բրօթօսինկիլօզ Իեէրոթիոս Զօրի-ան էֆէնտինին, փիսկոպոս նասրու թա-եին ծլունմասը Բաթրիգխանէճէ գա-բարկիր օլմադին Սէրեզ մէտրապօլիտի Միհեռն Ղրիզօրիոս էֆ. իլէ Զաթալճա բիսկոպոսու Անթիմոս վէ Միւրէֆթէ բիսկոպոսու Նիքօթիմոս էֆէնտիլէր չէհ-բիմիզէ կէլտիքլէրինտէն, եէվմի մէզ-քիւրտէ Այեա-Եօրկի քիլիսէսինտէ, 2000տէն զիեատէ էհալի հաղբը պու-լունաուղու հալտէ, միւմանլէյհիւմ Մէտրապօլիտ վէ բիսկոբոս էֆէնտիլէր միւմանլէյհ Բրօթօսինկիլօս էֆէնտիեէ էբիսկոպոս նասրու թադտիս իլլէտի-լէր, վէ պիւթիւն էհալի, միւմանլէյ-հին բիսկոբոսլուղա թաեին օլունմասընը-տան տօլաեը պիւլէնտի ավադ իլէ իւչ տէֆա «աքսիոս» նիտա իլլէտիլէր։ Միգ-մարլէյհ եէնի բիսկոբոսու, «Իուէնօբոլէօս բիսկոբոսու Իեէրոնիմոս» ինվան վէ իս-մի վէրիլմիշ տիր։

Մէգքիւբ այեինի բուհանիէ Ֆրան-սա, Հոլանտա Եունան վէ Սրանիա գանսօլոսլարը հաղբը պուլունմադտա ի-տիլէր։

Խիթամը այեինի բուհանիէ, նասրա օլունան եէնի բիսկոբոս Իեէրոնիմոս էֆէնտի, պիր տուա իտէրէք, վէ բիսկոբ պոսլուգ էլպիսէեի բուհանիեէսինի լա-պիս օլաուղու հալտէ, պէօեիւք ալայ իլէ վէ բէք չօգ գալապալըգ իլէ, մէտրա պօլիտանէեէ միւթէվէճճիհէն քիլիսէ-տէն հարէքէթ իմմիշ, վէ էնայի բահ-տէ, իքի մահէլլտէ թէվագգուֆ իլէ, պիրինտէ պիր զըզ նուրթգ իրատ ի-պիպ, պիր տէմէթ չիչէք թադիմ իյ-լէմիշ, վէ տիկէրինտէ տախի եինէ Ռում զըզլար մէքթէպի շակիրտանը սըրասը իլէ տիգիլէրէք, երգլէր օգումուշլար վէ նուրթգլար իրատ իյլէմիշլէր տիր, վէ Մէտրաբօլիտխանէեէ մուվասէլէթ օ-լունտուգտա, միւմանլէյհ եէնի բիսգո-պօս, պիր նուրթգու պէլիզ իրատ պու-եուրմուշ, վէ պիւթիւն էհալի իշ քէր-րէ պիւլէնտի ավադ իլէ «Զիթօ՛» պա-զըրմըշլար տըր։

Միւմանլէյհ Եեէրոնիմոս էֆէնտի անանքլ Սագըլը օլուպ, Տէրսաատէթ-տէ, Հէյսէլի ատասընտա վագը միլլէ-թի Ռումիեանընն իլմի Իլահի Մէքթէ-պինտէն մուխրէճ, վէ պիր գաչ սէնէ-տէն պէրուտէ, շէհրիմիզտէ Արաբլիա Մէտրապօլիտ վէքեալէթինտէ պուլուն-մուշ ալիմ, հալիմ վէ զէքի պիր զաթը տիրաեէթսիմաթ օլմադին, ումումուն վէ պիլխասսա Ռում վաթանտաշլարըմը-զընն հիւսնի թէվէճճիհէրինէ պիհադ-գընն մազհար օլմուշ տուր։

* *

Թէքֆուրտաղըմըզ նիեապէթինէ նասրա ու թալեին պուլրուլան ֆաշ, Մէ-հէմմէտ Ֆուատ պէյ էֆէնտի հազրէթ-լերի կէչէն հաֆթա, վէ թաեին պուլ-բուլան միւթէսարրըֆը ճէսիտիմիզ սա-սատ։ Հասան Խալրի բաշա հազր։ տախի պու ճիւմլա իրթէսի կիւնիւ շէհրիմիզէ մուվասէլէթ պուեուրմուշլար տըր։

* *

Իքի սէնէտէն պէրու միւտէթինի-զամիեէլէրի միւնդազիեէ օլան մէճլիսի պէլէտիեէ ազալարընընն եէնիտէն ինթի-խապլարընա պու կիւնլէրդէ իպթիտար օլունմուշ տուր։

* *

Գեր։ Հմայեակ Սրբազան իլէ ճիս-մանի մէպուս թաեին օլունան Մեծ։ Տօգթ։ Հ։ Նէվրուզեան էֆ։ Էջմիածինէ միւթէվէճճիհէն, պու կիւն չէհրիմիզ-տէն հարէքէթ իյլէմիշլէր տիր։

8 ապրիլ 1892 . . .

ԹԷՎՃԻՀԱԹ

Իսթինաֆ միւտաֆիի ումումիսի սաատ։ Խալիա պէյ հարբէթլէրինէ, հիւանի իսրասէթ վէ էհլիեէթինէ մէպ-նի, թէրֆիէն բիր թպէի ուլեա սընֆը էվվէլի թէվճիհ պուլրուլմուշ տուր։

ԹԷԼԷԳՐԱՖԼԱՐ

Բէթրսպուրկ 24 ապրիլ։ — Իմբէրա-թոր հաղրէթլէրի պուրաեա ավտէթ իթմի, միւշաբիլէյհ գըզ սէրայընտա ի-գամէթ իթմիշ տիր։

Մատրիտ 24։— Սրանեա պանգասը, հիւքիւմէթ թարաֆընտան չրգարբլյան 100տէ 3 ֆայիզի խազինէ թահվիլա-թընտան, եալընըզ 30 միլեոնլուղուն մէյտանը թէտավիւլէ իխրաճընը տէր-էօհտէ իթմիշ տիր։

Բէթրսպուրկ 24։ — Մ։ ալ Կիէրսին ահվալը սըհհիեէսինտէ կէօրիւլէն էյի-լիք պէրտէվամ տըր։

Կրանտիւք Վլատիմիր իլէ զէվճէսի, մէմալիքի էճնէպիեէեէ միւթէվէճճիհէն հարէքէթ իթմիշլէր տիր։

Բարիզ 24։—Մէպուսանտան Մ.Սրիւլ-լէր, մէճլիսի աեան ազալըզընա ինթի-խապ օլունմուշ տուր։

ՏԱԹԻԼԻԵԷ

Տիւն ագշամ Բանկալթիտէ, պիր մէյլանէճճինին չըրայը, նիգօլի իսմինտէ ուսթասընը պուչագլա աղբը սուրէթտէ ճէրհ իյլէտիկինտէն մէրգում նիգօլի պու սապահ վէֆաթ իթմիշ տիր։

Իսմիրտէ Բանթօ իլէ հաճի Գօսմ ի նամ թիւճճարտան, պիրիսինին 45,000 վէ տիկէրինին 18,000 լիրա աչկա իլէ թաաթիլի թէէտիեաթ իյլէտիքլէրինի «Սաատէթ» եազըեօր։

Տէրսաատէթ թէնպէքի խասրէսի-նին, չիմտիեէ գատար սաթընն աչարը թէնպէքի մըգտարընընն, իքի պուչուգ միլեոն օգդաեա պալիզ օլտուղու իշի-տիլմիշ տիր։

Ամսթրիա տէվլէթինին Տէրսաատէթ

ՆԷՐԻՄԱ

ՀԵՂԻՆԱԿ Ե. Մ. ՀԱՃԵԱՆ

ՄԱՍՆ ՀԻՆԳԵՐՐՈՐԴ

Նէրիմա թէև անկողին մտաւ, սակայն հոգին տրչալեսոյն մտ քունը տարաւ։

ԱԳԱՌԱՅԻ ՄԸ ՍԵՒ ՍՏՈՒԵՐՆ

Հեռաւոր առաւօտուն Նէրիմա երբ արթնցաւ ամն երկոսքն անցեր էր, նմի-չապէս առաջ եւնելով հագուեցաւ և դուրս ելաւ ան մէջ իւր դէմքը տեսնելով դող եկաւ, Սոնկանի կերպիւ գոնեսանած էր։

— Որչափ կնոջարանափոխ եղեր եմ, ըսաւ ինքնին, ես որ գիտեմ ինչ է չէք գի-տեր և որ այժմ տեղեր մը պէս կը դողամ, ահ ահ՛ր, սէ՛ր, որքան գառն է եղեր բան ծակրդ։ Բայց մինչև ցեռէն կարելի պիտի խամեմ զայն։

Զանգակն հնչեցնելով Զուլիման ներս մտաւ։

— Ըսէ որ անմիջապէս կառքը պատրաստեն։

— Կառքը արդէն պատրաստ է։

Նէրիմա առանց հայելին նայելու, գըլ-խարկը գլխուն վրայ դեռեղելէ յետոյ վար իջնալով կառքն մտաւ։

— Տիկինն մարդ չուզեր իւր հետն հարցուց Զուլիմա։

— Ոչ, մինակս պիտի երթամ, ուր գա-ցած ըլլալը չեմ ուզեր որ ոչ ոք մէկն ի-մանայ։

Այս պատուէրը տալէ վերջը կառքն ա-պարանէն մեկնեցաւ, Նէրիմայի վրայ այն ատենն մեկամաղձիկ յուսահատութիւն մը տիրած էր, որ մարդ կը հարցնէր ինքն-ի թէ, այդ կինն այն վայրաք նարարածն էր որ իւր մէկ ամենաչնչին հաճոյքին հա-մար մարդոց կեանքն առ ոչինչ կը համա-րէր և որ ծիծաղելով էութիւններ կոչնա-ցընէր, նախկին՝ չանթաճիգ նրբամտու-թեանը տեղ անսահման վհատութիւն մը միտքն պաշարած էր, իւր բոլոր էութիւնն խորտակող Սիւզանն կապրէր և զայն մէջ-տեղէ բառնալու միջոց մը չէր կարող գըտ-նել, կէս վայրենի բնաւորութեանն ամէն զգացումներն բուռն էին, ինչպէս որ իւր ատելութիւնն վայրագ էր, Հրանտայ հա-մար զգացած սէրն ալ, վայրագ կամ աւելի ճիշդն ըսելու համար եղերական տրիփ մ'էր Հրանտին մէկ ակնարկն իւր վրայ դարձնե-լու համար, սիրով կեանքը կը զոհէր, բայց Հրանտն ուրիշի մը հետ տեսնելու գաղա-փարն երբ պատկերանար երևակայութեան-ը առջև աւելի կը նախնտրէր զայն մեռած տեսնել։

Այսպէս իսոր թախծութեան մէջ կը գտնուէր Նէրիմա երբ կառքն Թոփհանէի նաւամատոյցն հասաւ, ուրկէ զինքն սպա-սող մակոյկն մտնելով շոգենաւ եկաւ։

Ուղևորութեան միջոցին Նէրիմա ձու-կորս արագիլի մը նման՝ ոլորտայի ճամ-փանց ցցուած քարի մը վրայ ծամերով ան-շարժ կենալով իւր որսը կըսպասէ, անշարժ մնաց։ տեսնողն պիտի կարծէր թէ մեղրա-մոմէ չինուած արձան մ'է։

Կէս օրին մօտ շոգենաւն Հաճի օղլու կղզեակն հասաւ, Պարպա Գոստանթի նոյն առաջնորդն ժամանող գործաւորաց, ատաղձներն ծովափէն կղզոյն ըրիշ մէկ վայրը փոխադրել տալու զբաղած ըլլալով, շոգենաւին գալուսաը չէր տեսած,

Նաւասաիք մակոյկն իջեցուցին և Նէրի-մա նաւապետ ժէրառի հետ կղզոյն միւս մէկ կողմը ցամաք ելան։

— Կերևի որ ըսաւ Նէրիմա նաւապետ ժէրառին, ծերունի ճկնորսն կղզիէն բացա-կայ կը գտնուի։

— Չեմ կարծեր, որովհետև այս առաւ-օտ կանուխ գործաւորներ զրկեցան հոս ... ահաւասիկ ճայներն կուգայ։

Ցիրաւի ալ, նոյն միջոցին Պարպա Գոս-տանթի գործաւորներուն կը գոչէր։

— Չեզ տեսնեմ ընկերք, քսան երեսուն տարեկան մնայ, զանոնք ալ փոխադրելէ յետոյ լաւ ճաշ մը պիտի ընենք, հէյ Գոչօ ճայնեց պատանի ճկնորսի մը որ փայտէ շամփուրի անցուած ամբողջ գարն մի խա-բոյկի մը կրակէն քիչ հեռու հողին մխցուած երկճիւղներու վրայ կը դարձնէր։ գառնը ինչ ջուրի վրայ է։

Գոչօ անուանեալ պատանի ճկնորսն Ան-նիթան էր որ հագած ճկնորսի հագուստնե-րը այն ատենն լաւ ծպտած էին զինքն որ անճանաչելի եղած էր։

— Եփեցաւ պատասխանեց, առանց շամ-փուրն դարձնելէ դադրելու։

— Այդ դառնի պատուական խորովա-ծէն մենք ալ մեր մասը կուզենք ըսաւ ձայն մը։

Պարպա Գոստանթի ընդոստ ետին դար-ձաւ և Նէրիման ու նաւապետն հանչնալով ուրախութեամբ գոչեց։

— Վայ, տիրուհին է, շուտ աղաք, նոր առնուած աթոռակներէն բերէք։

— Տիկինը կըսէ թէ տաղավարը կա-ռուցուելիք վայրն կուզէ տեսնել ըսաւ պա-րոն ժէրառ։

սէֆարէթի մաեէթինէ մէէմուր «Թորուս» վաքօրունուն հիսապ մէէմուրու, տիւնքի կիւն վաքօրու մէզքիւրտէքի գամարասընտա, քէնտիսինի պաշընտան վուրարագ վէֆաթ իթմիշ տիր։

Կիրիտ էհալիսինին սիլահ վէ պուշագ թաշըմալարը վիլաեէթճէ եասագ իսիլ տիկինտէն, հէր քէս պիլա խէվֆ իսթէտիկի մահէլլէ կիտիպ կէլմէքտէ օլտուղու պիլտիրիլիեօր։

Պունտան սոնրա միւխթէլիֆ մահէլլէրէ կէօնտէրիլէճէք մահպուսլար իլէ մոհհաճիրլէրին, իտարէյի Մախսուսէ վաքֆլարը իլէ նագլ իտիլմէլէրի խուսուսունուն, Տախիլիեէ նէզարէթի թարաֆընտան լազըմ կէլէնլէրէ պիլտիրիլմիշ տիր։

Հումմ գազասը գայմագամը իլէ մալ միւտիրի ալէյհինէ վուգու պուլան շիքեաեէթ իւզէրինէ, հէր իքիսինէ իչուէն էլ չէքտիրիլմիշ տիր։

Պուլկարիսթան Տէրսաատէթ գաբուքէթխիւտասը Մ. Վուլգովիչին գաթլի քէյֆիեէթինատէն տօլաեը, իթհամ իտիլմիշ օլան Մէրճանօֆ վէ մուեինի Ֆաթիլ Խրիսթօ նամ շախսլարը, ճինայեէթ մահքէմէսինատէ իճրա գըլընճագ մուհաքէմէլէրինատէ, իսթիմաը լազըմ կէլէն 32 շահիտէ, տիւն ճէլպնամէլէր կէօնտէրիլմիշ տիր։

Տիւն սապահ ալաֆը. սաաթ 9 պուչուգտա, կէչէն ճումաա իրթէսի կիւնիւ վէֆաթ իթտիկինի եազտըղընմրդ Մ. Էթիէն Լօրանտօնուն ճէնազէ ալաեը վուգու պուլմուշ տուր։

Ճէնազէ ալաեընտա հազըր պուլունմագ վէ միւթէվէֆֆաեա սօն տէֆա օլարագ հիւրմէթի մախսուսէլէրինի իզհար զըմնընտա, միւճթէմի օլան խալգ հէման նատիրէն վուգուա կէլիր գապիլինտէն օլտուղու պէեան օլունապիլիր։ Իչպու իզտիհամ միեանընտա էրպապը թիճարէթ վէ պանքէրլէր վէ ֆէրէք Գէյօղլունտան վէ կէրէք Գալաթատան տիկէր բէք չօգ զէվաթը միւթէպէրէ հազըր պուլունմուշլար տըր։

Ճէնազէնին թա էօնիւնտէն պէլէտիեէ չավուշլարը իլէ Ֆրանսա սէֆարէթ վէ գօնսօլաթօ գավասլարը, արգասը սըրա իքի մէքթէպ թալէպէ վէ թալիպաթը, Սէն Վէնսան տը Բոլ մարապետլէրի պուլունմագտա իտիլէր։ Պատէհու 80 գատար միւզէյեէն «կիրլանտա»լար թաշընմագտա, անը միւթէագբպ բէհապիյն վէ ճէնազէ վէ իզտիհամ իլէ-

---

Թահվիլաթը Օսմանիյէ · · 80 8
Էն եիւքսէք Ֆիեաթ · · 80 10
Էն աշաղը Ֆիեաթ · · · 80 5
Թասֆիյէ · · · · · · · 17 50
Շըմէնտըֆէր · · · · Ֆր· 74-75
Օպլիկասիօն Թրամ· գ·ք· Ֆր· 503
Իսթիլանճ 8 կիւնէ · Լ· Օ· 250
» 1 այա · » 525
Գօնսօլիտ րէնթօրու · · ·
Օսմանիյէ » · · Ռէնթօր
Շըմէնտըֆէր » · · Տէնթօր

ԱԳՈՒՕՆԼԱՐ

Իսթանպօլ պանգասը Ի· Լ· 4 20
Սօսիէթէ ժէնէրալ · · » 4 13
» Օթ· չանժ է վալէօր » 4 18
Գրէտի ժէնէրալ օթօմ· Լ· Օ· 7 10
Թրամվայ · · · · · · · 5 87½
Ռէժի · · · · · · · · Գ·ք· 15 31

ԵՈՒՆԱՆ ՖՕՆՏՕԼԱՐԸ

Իսթիգրազ 5% · · · · Ֆր· 345
» 4% · · · · » 330
Պանգ Նասիօնալ · · · · » 403
Լօրիօմ · · · · · · · » 93

ԱԴՃԷ ՆԻՆԱԹԼԱՐԸ

Օսմ· մր· 100 ղրշ· տան Ղրշ· Փր·
Սիմ մէճիտիյէ · · · · · 108 12
Մէթալիք · · · · · · · 97 30
Պէշիք · · · · · · · · 102
Ալթընճը · · · · · · · 102 20
Ինկիլիզ լիրասը · · · · 110 3
Ֆրանսըզ » · · · · · 87 23
Բոլ · · · · · · · · · 89 30
Գարպօն գաեիմէսի · · · 8 94

ԳԱՄԳԻՍ

Լօնտրա · · · · · · · · 110 12 ½
Փարիս · · · · · · · · 22 87½
Ֆրանգ · · · · · · · ·
Ֆիորին · · · · · · · · 10 82 ½
Մարկ

ՏՕԳԹԷՕՐ ՃԷԼԱԼԵԱՆ ԷՖԷՆԴԻ

Թէտավիի խուսուսի, իլէթի էֆրէնտիէ, վէ ալէաթը թէնասիլիեէէ տաեիր։ Գալաթատա քէօբրիւ պաշը, նիւմէրօ 5։

ԲԱՐՍԵՂ Ե. ԷՖՍԷՐՃԵԱՆ

ՏԱՐԵՐՔ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ

Բ. ՀԱՏՈՐ

Վաեերացեալ յուսումն· Խորհրդոյ Ազգ,
Կեդր· Վարչութեան
Գ· Տպագրութիւն (Բարեփոխեալ)

Սոյն դասագիրքն որ երբորդ տպագրութեամբ ի լոյս ընծայուած է, կը վաճառուի բոլոր գրավաճառաց քով ի գին 5 դահեկան։ Կեդրոնատեղին է Կ. Պոլիս, Զաքմաքճըլար եօղուշու, Պոլոս էֆ· Պալենցի 20 թիւ գրատունը։

ԳՐՕՒԹԻՒՆ

ԵՒ

ՀԱՑ-ՏԱՃԿԵՐԷՆ ՍԱՂՄՈՍ

Գատուելի Գրիգոր Փէշտիմալճեանէն պունտան չէնտ սէնէլէր մուգատէմ թէրճիմէսի իտիպ Ն թապ ու Ն էշը իտիլ[illegible] պունան իչպու Սաղմոս չօգատան [illegible] պիթմիշ օլտուղունտան, պու [illegible] գլարին արզուսու իւզրէ, Շիրբէթի միւրէթթիպինէ մաթպասընտա [illegible] ու ըրթատ թապ իտիլմիշ օլտուղունտան, էյի քէսաղըտլըսը 25 վէ ատի քէսաղըտլըսը 20 ղուրուշա սատիլմագտա տըր։

ԸՆԴԱՐՁԱԿ ԲԱՌԱՐԱՆ

ԹՈՒՐՔԵՐԷՆԷ Ի ՀԱՅԵՐԷՆ

ԲԱՌԻՔ 20,000

Գին 5 ղրուշ (կազմեալ)

Ազգային բաղմարդիւն ուսուցիչ Պօղոս Փէնտի Գալըպճեանի պատրաստած սոյն երէկն անհրաժեշտ գործի մ'է Թուրքերէն լեզուի համայն ուսանողաց համար։

Սոյն բառարանը, արդիւնք բազմամեայ աշխատութեան Օսմանեան լեզուին մէջ գործածուած Արաբերէն, Պարսկերէն, և Թուրքերէն բառերը, ինչպէս նաև գիտական ու արհեստական բոլոր բառերը կը պարունակէ իրենց ճշտագոյն նշանակութեամբն և բացատրութեամբը։

Կեդրոնատեղին է Գրաշարաց Ընկերութեան տպարանը։

Ուրիշ բոլոր Հայ գրավաճառաց քով յալ կը գտնուի։

Գաւառներէն 6 ղրուշի փոխարէն թղթադրոշմ կընդունուի։

ՆՈՐ

ԲԱՌԱԳԻՐՔ

ՀԱՅԵՐԷՆ ԼԵԶՈՒԻ

ՅՕՐԻՆԵԱՑ

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՃԵԱՆ

Բառք 30,000

Տպագր. Նշան Կ. Պէրպէրեան

Հրատարակած է տպագրութիւնն սոյն նոր ԲԱՌԱԳԻՐՔԻ՝ որ իւր ճոխ պարունակութեամբք, գրական, գիտական բառերով, որոնցմէ ոմանց առջև նոցա ֆրանսերէն համանշանակներն ևս դրուած են, Հայերէն լեզուի ուսման ընտիր առաջնորդ նիւթ պիտի լինի ամէն անհատի համար։

Բաժնեգինն է 15 դահեկան

Դիմել առ Հեղինակն, Կ. Պոլիս, Էնկի-Զապթիէ, Պէրպէրեան տպարան։

— Ինչպէս որ կը կամի, հէյ Գօչօ աղջիկս· բո՛ւհ Նզովից արմատ միշտ կը սխալիմ··· տղաս, ես տիկինն ու պարոնը Զամլըքն՝ պիտի առաջնորդեմ, դու ալ շամփուրը թող և երկու աթոռ բեր հոն·· այս կողմէն պարոն այս կողմէն, ուրիշ աւելի կարմ ուղի մ'ալ կայ, սակայն խուխներու մէջէ անցնիլ հարկ է որ տիկնոջ դանկագին շըրջազգեստն մէկ ստակի կըլլայ։

Գարպա Գէօստանթի այսպէս շաղակրատելով Նէրիման ու նուաղետն դէպի Զամլըք առաջնորդեց։

Աննիթա և գործաւորք մեծ հետաքրքրութեամբ կը դիտէին կղզոյն նոր տիրուհին ոի այնքան գեղեցիկ ըլլալովն հանդերձ, հարստութիւնն ալ անհաշուելի էր, ինչպէս նոյն իսկ Գարպա Գէօստանթիէն լսած էին։

Աննիթա շամփուրը գործաւորներէ միոյն յանձնելով որ դարձնէլն շարունակէ, ինքն երկու աթոռակներ առնելով աճապարանօք Զամլըք տարաւ։

Նէրիմա այս գեղեցիկ պատանին տեսնելով, նաւապետ Ժէրառի հարցնել տուաւ թէ այն տղան իւր զաւա՞կն էր։

— Ոչ տիրուհիս պատասխանեց Գէօստանթի, որբ տղայ մ'է որ ինձ հոգեզաւակ առած եմ։

Նէրիմա երբ իմացաւ թէ պատանին ոչ հայր ունի և ոչ մայր խորհեցաւ իւր քովն առնել զայն։

— Սիրելիդ իմ պարոն Ժէրառ ըսաւ Նէրիմա, այս տղան շնորքով տղայ մը կերեւի ձեր կարծիքն ինչ է։

— Իրաւունք ունիք տիկին և եթէ լաւ դաստիարակուի այս տղան նշանաւոր մարդ մը կրնայ ըլլալ։

— Ըսէք մեր մարդուն որ այդ պատանին հովանաւորութեանս ներքև պիտի առնեմ, և այս իրիկունէ հետս պիտի տանիմ։

Երբ Նէրիմայի այս առաջարկութիւնն նաւապետ Ժէրառ Գարպա Գէօստանթիին թարգմանեց, ծերունին և Աննիթա միանգամայն շուարուն մնացին։

Գարպա Գէօստանթի մաքէն կըսէր։

— Էհ Նզովից արմատ գործը խառնակիլ կըսկսի, հիմայ ինչ պատասխանելու է։

Գարոն Ժէրառ Գարպա Գէօստանթիի մըտածելն տեսնելով հարցուց։

— Ինչո՞ւ կը խորհիս։

— Էհ, կը խորհիմ թէ··· ինչո՞ւ կը խորհիմ· այո, բայց· · ·

— Բայց ի՞նչ, հարցուց պարոն Ժէրառ ժպիտն չը կրնալով ծածկել։

— Սա կայ որ ըսաւ Գէօռանթի, փոքր ինչ վարանելէ յետոյ, այս տղան ճկնորսութեան այն աստիճան յարած է որ եթէ իրեն գանձեր ալ նուիրեն, դարձեալ չը պիտի ուզէ իւր արհեստը թողուլ·· այնպէս չէ՞ իմ խեղճ Գօչօս։

Աննիթա գլխովն հաւանութեան նշան մը ըրաւ։

Նէրիմա այս մերժման կարեւորութիւն անգամ չը տուաւ, ինչպէս կը կարծէր Գարպա Գէօստանթի և սիրտը դողի մէջ էր որ մի գուցէ առաջին անգամուն զայն սրթողցընէ սակայն իւր այս վախն շուտով փարատեցաւ, զի նաւապետ Ժէրառ Ժպտուն դիմօք ըսաւ։

— Տիկինն կըսէ թէ վերջին աստիճան նօթի է, կը խոստովանիմ որ ես ալ մի և նոյն կացութեան մէջ եմ, և նոյն իսկ սակից ձեր շամփրուած գառնին հոտը կառնենք · · ·

— Ոհ պարոն ես արդէն պիտի առաջարկէի բայց չէի համարձակէր·· Գօչօ վազենք, տէր իմ հիմայ անմիջապէս ձեր ուզածը պիտի բերենք նաև ձեր չուզածն ալ այսինքն այն շիշ մը ընտիր գինին որ տիկինն ինձ ընծայելու բարութիւնն ըրած էր։

Գէօստանթի Գօչօին հետ աճապարանօք մեկնեցաւ և Զամլըքէն բաւական հեռանալէ յետոյ ապահով ըլլալով որ զիրենք լսող չիկայ Աննիթային ըսաւ։

— Աղջիկ, քիչ մնաց գործը պիտի կընճռոտէր, Նզովից արմատ եթէ պնդելու ըլլար թէ զքեզ հետը տանիլ կուզէ, ի՞նչ պիտի ընէինք։

— Օհ, խեղճ հայրդ իմ, եթէ նոյն պահուն դէմքդ տեսնէիր, խնդալէն պիտի մարէիր։

— Նզովից արմատ, երբ զքեզ այս իրիկուն միատեղ տանիլ ուզելն լսեցի, ինչ պատասխանելիքս կորուսի շուարեցայ մնացի, ինչ որ է, ժամն պրծանք, հիմայ դու այս կողմէ քարայրը դնայ և մեծ պնակն ու գինիի շիշն և երկու գաւաթ բեր, ես ալ մինչև այն առեն գառնը շամփուրէն հանեմ։

Երբ Գարպա Գէօստանթի իւր կարծեցեալ հոգեզաւակին հետ կերակուր պատրաստելու համար Զամլըքէն մեկնեցան, Նէրիմա նաւապետ Ժէրառին առաջարկեց պտոյտ մը ընել մինչև ճաշին պատրաստուելն։

Խիստ նեղ և ոլորապտոյտ ներքուզիէ մը յառաջանալով, ծովափնեայ քարակայտերու վրայէ անցան և Աննիթայի բնակած քարայրին մօտ բաւական ընդարձակ սիրուն մարդ մը հասան, հոս տեղի տեսարանն խիստ սքանչելի էր, յիշեալ քարակայտերու կատարին վրայէն դէպի ծովն երկնցած ապառակ և միապաղաղ ժայռի ահագին կըտոր մը, ներքևն գտնուած մարդը կը հովանաւորէր, կղզոյն այս փոքրիկ ծովափն իշխանաց կղզիներուն դիմօքը կիսնարտ կարծես կղզեակէն անջատուած բիրուն ըս-

(Շարունակ.)